

## ԻՄ ՎԱՆՔԸ

Դրաբեանի մը անտիպ յիշատակա-  
գիրք :

(ՏԵՍ ԵՐԵՍ 267)

Ը

Այս հրաւերքին չէի գիտեր ինչ պա-  
տասխան տալ . տառապագին երկիւղի  
մը մէջ էի , և չէի կրնար համոզուիլ որ  
լամբերտ իրօք մահուան դատապար-  
տուած ըլլար : Բայց զանգակին այն ազ-  
դու և չարագուշակ ձայնը կարծես թէ  
մերթ ընդ մերթ կ'ըսէր ինծի թէ՝ քիչ  
ատենէն իմ թշուառ բարեկամն չարա-  
գործաց և մարդասպանաց փայտակեր-  
տին վրայ պիտի անշնչանայ : Այս գա-  
ղափարը ոչ միայն կը տագնապէր զիս ,  
այլ և կատաղութիւն մը կը բերէր վրաս :  
Մոլեգնագոյն կատաղութիւննէ բռնուա-  
ծի , և յուսահատ գործ մը կատարե-  
լու պատրաստուղի մը պէս ակուաներս  
կը կրծքատէի և ձեռքերս կը սխմէի : Իմ  
այս զարհուրելի այլայլութիւնս իմա-  
ցաւ ընկերս , և փոխանակ զիս հան-  
դարտեցնել ջանալու , կարծես թէ ա-  
մեն հնարք կը փնտըռէր աւելի սաստ-  
կացներւ և ճարակելու զայն : Կէս գըր-  
գուող աչքով մը կը նայէր ինծի , և իր  
շրժանցը վրայ սովորական հեգնական  
ծիծաղովը կարծես թէ անդադար իմ  
կիրքս կը գրգռէր , հասկցընելով ինծի  
որ փուճ տեղը կը զայրանայի , որով-  
հետեւ այն վայրկենին բոլորովին ան-  
կարող էի կիրքս և կատաղութիւնս յա-  
զեցընելու :

Այն միջոցին վարէն ձայներու շը-  
շունջ մը լսուեցաւ , որ ծանր դիպուա-  
ծի ականատես եղող և սդաւոր տեսա-  
րանէ շարժող բազմութեան մը կ'ե-  
րեար : Զանգակը իր դանդաղ և միա-  
կերպ զարնուածքով հնչելը կը շարու-  
նակէր , և եթէ կարելի էր՝ մեր սրտին  
մէջ նոր տիբրութիւն մը կ'աւելցնէր :  
Ընկերս մասովը բանտին պատուհանը

ցուցընելով , Ահաւասիկ , կանչեց , մա-  
հահրաւէր ամբոխը կ'անցնի . կուզե՞ս  
տեսնել : — Ոչ , պատասխանեցի մէկէն ,  
ոչ , վասն զի ի մահ տարուող բարեկա-  
մի մը աղէխարչ տեսութեանը չեմ  
կրնար դիմանալ : — Աւելի գէշ , կըր-  
կնեց միւսը , աւելի գէշ . մանաւանդ թէ  
պէտք է ամեն բան տեսնես որ աւելի  
իմանաս թէ ինչպիսի անօրէնութեանց  
կարող է մարդս , և մասնաւորապէս այն  
որ շուտ կամ ուշ մեր ձեռքովը պիտի  
կյնայ :

Այս ըսելով , անհնարին երագու-  
թեամբ մեր անկողինները պատուհա-  
նին տակ իրարու վրայ կը դիզէ . վերջը  
ձեռքէս բռնելով , ինծի հետ միատեղ  
վրան կ'ելլէ : Այս ընելէն ետև զիս իր  
ուսին վրայ կը զետեղէ , և մէկ ձեռ-  
քովը վանդակը բռնելով , ինծի կ'ըսէ  
որ ես ալ երկու ձեռքերովս ամուր մը  
բռնեմ զայն : Ես այն դրդմանց չկրցայ  
հակառակիլ . կ'ուզէի վար կենալ , բայց  
ինքը այնպիսի հրամայողական և բաց-  
արձակ կերպով այս հրամաններս  
տուաւ՝ որ ամենեին չհամարձակեցայ  
ընդդիմանալ : Հոն վերէն գեղին մեծ  
մասը և զլխաւոր ճամբան կը տեսնուէր ,  
ուր որ ժողովուրդը խուռն լեցուած կը  
սպասէր դատապարտելոյն անցնիլը  
տեսնելու : Այն երեսներուն վրայ կար-  
ծես թէ աւելի կարեկցութիւն՝ քան թէ  
զայրոյթ կը նշմարէի . բայց և այնպէս  
ամենուն վրայ սաստիկ հետպրդըրու-  
թիւն մը կ'երևար , որպէս թէ տեսնե-  
լու հանդէս կամ թափօր մ'ըլլար :

Հոն վերը կենալնուս վրայ քանի մը  
վայրկեան անցաւ , և ահա բազմու-  
թեան մէջ շնչիւն մը լսուեցաւ . Ահա-  
ւասիկ , ահաւասիկ : Կը նայիմ ամենուն  
ցուցըցած կողմը , և իրաւցնէ կը տես-  
նեմ քանի մը զինուորներ որ ճամբայ  
կը բանան . վերջը ճանցայ մէկէն խեղճ  
լամբերու որ ոտքով , քողին ալ ժողո-  
վրդապետը , երկու կարդ զօրաց մէ-  
ջէն աղատաքայլ կը յառաջէր : Անօդուտ  
է սոտրագրելս ինչ որ այն վայրկենին  
զգացի . թէ որ ընկերս ամուր մը բըռ-  
նած ըլլար զիս , անշուշտ գետին պիտի

լինայի . այնչափ ցաւ ազդեց ինծի տարաբաղդ բարեկամիս տեսութիւնը :

Լամբերտ բանտին առջևէն անցնելու տառեն , աչքերը կը վերցնէ և մէկէն զիս կը տեսնէ ու կը ճանչնայ . յանկարծ կանկ կ'առնէ և հաստատուն ու յստակ ձայնով կ'ըսէ ինծի . — Մնաս բարով , չենրիկ . արքայութեան մէջ կը տեսնուինք : Ես անմեղ կը մեռնիմ , ինչպէս որ գու ալ գիտես : Կը ներեմ թշնամեացս և զիս մեռցնել տուողին : Դու ալ նոյնը ըրէ . և լաւ յիշէ որ ինչպէս Քրիստոս իր խաչահանուացը ներեց , մենք ալ պէտք է մեր չարարարացը ներենք : Մնաս բարեաւ : Արդար կը մեռնիմ , անոր համար խաղաղ ալ կը մեռնիմ : — Աս որ ըսաւ , վեր բարձրացուց շղթայակապ ձեռքերը , երբեւ թէ զիս ողջունելու համար : Ես չկրցայ և ոչ խօսք մը զսւրցել . սկսայ լալ սաստիկ . և վանդակապատին մէջէն թես երկընցըներով , ձեռքովս վերջին բարեւ մը տուի : Հազիւ թէ տխուր ամբոխը քիչ մը յառաջեց , տեսանք որ լայն վերարկուի մէջ պլուած մարդ մը զատուեցաւ բազմութենէն . նայեցաւ ժողովը դեան որ տիրական պարուն ետեէն կը խռնէր . վերջը աչքը մեր կեցած պատուհանը վերուց . սաստիկ ծիծաղ մը փրթուց և ճեպշտապ քայլով մը գէպի ետ դարձաւ : Ծնկերս անշարժ երեսս նայեցաւ ու ըսաւ . — Չենրիկ , չճանչցար ուրեմն այդ մարդը : — Ոչ , պատասխանեցի . ով է արդեգք : — Պատտիի կոմնն է :

ԱՌ , անզգամ , գոչեցի սաստկութեամբ , ահ ամբարիշատ , սիրա ալ ունեցար որ գաս մինչեւ գերեզմանին եղերքը քու զոհոնախատես : — Ուրեմն , չենրիկ , այդպիսի մարդ մը արժանի է ներողութեան : — Ոչ , բիւր անզամ ոչ , կրկնեցի լալով . բիւր մահուան արժանի է : — Եւ պիտի մեռնի , անանկ չէ , հարցուց մէկալը՝ գրեթէ ինքիրմէ դուրս ելած : — Այս , պիտի մեռնի . կ'երդնում լամբերտի գլխուն վրայ , որ անարդ տանջանարանի մը վրայ թերես ինկած է հիմա : — Շատ աղէկ ,

ըսաւ անիկա յայտնի հաճութեամբ մը . այսպէս իրաւցնէ մարդ ես :

Ես արդէն բոլորովին մատնուեր էի այս չարագործ ոգւոյն ձեռքը , որ չեմ գիտեր ինչպիսի ձախողակ գժբաղդութեամբ մը քովս դրուեր էր : Վրաս այնպիսի ազդեցութիւն մը կը ներգործէր որ ես այլ ևս իմ անձիս տէր չէի . ամենայն ինչ իր իշխանութեանը տակ էր , հոգիս , սիրաս , և նաև իմ սաստկագոյն զգացմունքս : Մերթ քաղցր կերպերով կը շողոմէր և գողցես կը հրապուրէր զիս . և մերթ խիստ սպառնալեաք կը նուաճէր զիս և կը զարհուրեցընէր : Ինչ որ կ'ըսէր կամ կը գործէր , ինծի համար հրաշքի պէս բան մըն էր . կը փափաքէի ազատիլ այս գերութենէն , բայց անկարելի էր : Որչափ կը ջանայի իր կապանքէն ազատիլ , այնչափ աւելի անոնք զիս չորս կողմէս կը կաշկանդէին , և հետ զհետէ աւելի կը կախարդէր և կը նուաճէր զիս այս մարդը , զոր խորին գաղտնիք մը կը պատէր :

Գիշեր մը երազիս մէջ լամբերտը տեսայ մահուան փայտակերուին վրայ , մինչ պարանոցը տապարին տակ կը խռնարհեցնէր : Մահաբեր հարուածն ընդունելէն առաջ ինծի դարձաւ , և աչքերն արցունքով լեցուած յանձնեց ինծի՝ ներել թշնամեաց , և մասնաւորապէս կը յորդորէր որ մէկդի թողում ամենայն ատելութիւն ընդդէմ կոմնին Պատտիի , և ներեմ իրեն և սիրեմ զինքը իրեւ թէ իմ լաւագոյն բարեկամներէս մէկն ըլլար : Ինծի անանկ կ'երեար թէ զիս յայտնապէս երդուընցուց որ մեր հասարակաց թշնամւոյն բոլորովին կը ներեմ : Ժողովրդապետն ալ երկնից եզերքն եղողին աղաչանացը հետ իր յորդորները միացուց . և ես չկարենալով այս վեհանձն թելադրութեանց ընդդիմանալ , հեկեկալիր ձայնով Աստուծոյ և լամբերտի առջև կ'երդուըննայի որ ալ չեմ ատեր զկոմնը , և բոլորով սրտիւ կը ներեմ իրեն : Այս ատեն , դարձեալ երազիս մէջ , լսեցի լամբերտին կանչելը . չիմա գոհ կը մեռ-

Նիմ։ Եւ տեսայ որ անարդ կոճեղին վրայ դլուխը խոնարհեցուց . և երբ դահիճը անոր իրանէն բաժնուած գլուխը՝ սարսափած բազմութեան ցուցուց , կարծես թէ տեսայ որ արքայութեան ծիծաղ մը շրմանցը վրայ փայլեցաւ , և ինծի անանկ կու դար որ այն կերպով իր առջի հայցուածքը կը կրկնէր :

Սաստիկ այլայլութեան մէջ արթընցայ . և աչքերս ինքնարերաբար դէպի թշուառութեան ընկերոջս անկողինը դարձուցի . օրուան առաջին արշալոյսը բանտին պղտի պատուհանէն ներս կը թափանցէր : Տեսայ որ կը քնանար . բայց քունը ամեննեին հանդիստ չէր : Դլուխը կը ցնցէր , ձեռքերն ու թեսերը կը շարժէր , մերթ ընդ մերթ կիսակըտուր բառեր արտաքերելով : Ուշադրութեամբ մտիկ ըրի թէ ինչ կ'ըսէր . ասկայն ուրիշ բան չէի կրնար հասկրնալ , բայց եթէ կիսատ խօսք մը կամ անիմաստ վանկ մը : Մի միայն բառը որ ստէպ կը կրկնէր և ես շատ որոշ կը լսէի , Պատիք անունն էր : Այս անունը տալու ատեն կը տեսնուէր որ երեսը այլայլած կը ծամածոէր , և շատ անդամ աջ ձեռքը բոնցի ամփոփելով օդոյն մէջ կամ անկողնոյն վրայ հարուածներ կու տար : Ես կը հասկրնայի որ այս մարդը անդադար վրէժխնդրութեան փափաքով բորբոքած , և կոմսին դէմ անհաշտ ատելութեամբ վառուած՝ կ'երազէր թերես որ իրմէ վրէքը կը հանէ , և սիրու դաշոյն մը կը խոժէ : Ինչաղիսի տարբերութիւն երազոց , կ'ըսէի ինքնիրենս : Ես կ'երազեմ բարեկամ մը որ Աստուծոյ ատենին առջեւ ելլելու մօտ՝ կը յանձնէներել թշնամեաց , ինքը անձամբներելէնետեանոր՝ որ չարութեամբ զինքը յանիրաւ մահ կը քարչէր : Ասիկայ ընդհակառակն վրէժխնդրութեան և արեան տեսարան մը կ'երազէ , և փոխանակ այն բարեգութ ձայնը լսելու՝ որ իրեն աւետարանին մեծ պատուիրանը և աշխարհի փրկչին ազնուական օրինակը կը յիշեցնէ , թերես վրէժխնդրութեան դիւին շարագուշոկ կառանչը կը լսէ , որ նաև քու-

նին մէջ իր թշնամին աշխարհքէս վերցընելու կը հրաւիրէ զինքը : Այս ազդութաղդատութեան , և սրտիս մէջ ծնած հանդարտութեան վրայ , մինչդեռ թողութեան վսեմ ձայնը սրտիս խորը կրկին կը հնչէր , միաքս դրի որ վրէժխնդրութեան ամենայն խորհուրդներէն ետ կենամ , և այն կէտին խոստացայ Աստուծոյ որ կը ներեմ թշնամւոյս : Ո՛հ . երանի թէ այս սուրբ առաջադրութիւնս միշտ շարունակած ըլլայի :

Քանի մը վայրկենէ վերջը ընկերս արթընցաւ : Անանկ զարհուրելի կերպարանք բնաւ կենացս մէջ չեմ տեսած : Մազերը ճակտին վրայ տնկուած , և անանկ երկու աչքեր որ կարծես թէ իրենց շրջանակէն դուրս պիտի ելլէին : Զիս արթնցած տեսնալով , բարի լոյս ըսաւ , և հարցուց թէ գիշերը ինչպէս անցուցի : — Շատ աղէկ , պատախանեցի . բայց ինչ որ ինծի կ'երևայ դու այնչափ աղէկ չես անցուցած : — Ես ընդհակառակն , կրկնեց , դժոխային գիշեր մը անցուցի : — Ես ալ իմացայ : — Ի՞նչպէս իմացար : — Տեսայ որ քունդիալաղաղ ու հանդիստ չէր , և երբոր արթընցար՝ կերպով մը երեսիդ վրայ անհանդատութեան և սարսափի նշաններ տեսայ : — Իրաւունք ունիս . կ'իմանամ թէ ինչուան որ վերջապէս իմ վրէժխնդրութիւնս չկատարուի , ես ոչ գիշեր և ոչ ցորեկ խաղաղութիւն ու հանդիստ պիտի չունենամ : — Իսկ ես կարծեմ որ , աւելցուցի մէկէն , այն ատեն հիմակուընէ աւելի անհանդիստ և թըշուառ պիտի ըլլաս : Նայէ , ես այս առաւօտ շատ գոհ և գրեթէ երջանիկ եմ : — Բայց ինչու դու այնչափ խաղաղութեան մէջ ես , մինչդեռ ես սրտիս մէջ դժոխք մը կը կրեմ : — Վասն զի ես քու ըրածիդ ճիշդ հակառակը դործեցի : — Ի՞նչ ըրեիր : — Փոխանակ թշնամիէս վրէժառածելու , որոշեցի որ ներեմ իրեն . ահաւասիկ իմ հանդարտութեանս և երջանկութեանս ճշմարիտ աղբիւրը : — Խեղճ տղայ , կը ցաւիմ վրադ , ըսաւ , դառնապէս ժըպտելով . սպասէ որ մարդ-ըլլաս , և վրէժ-

խնդրութեան անպատմելի քաղցրութիւնը բոլորովին կ'րմբոնես, և կը տեսնես թէ ինչ խենթովթիւն է թեթևամուլթեամբ մը ներել թշնամոյն: — Բայց բանն ասանկ է. ես միաքս հաստատուն որոշած եմ. Պատոիի կոմսին ներեցի, և ինչ որ ալ ըլլայ, թեթև չարիք մ'ալ պիտի ընեմ իրեն:

Այս ազդուութեամբ և որոշողութեամբ զուրցուած խօսքերո լսելով, ձախողակ աչքով մը նայեցաւ ինծի, սրտիս խորը զննել ուղելու մը պէս, թէ արդեօք իրաւ կ'ըսէի: Իմացաւ թերեւս թէ չէ կեղծեր. և ճակատն ու յօնքը կնճռելով, ելաւ նստաւ անկողնոյն վրայ, և հեղնական ծիծաղով մը կանչեց. Ապրիս, չենրիկ, իրաւցնէ մեծ մարդես եղեր: կ'ուզեսքու հօրդ մարդասպանին և տիրոջդ միակ աղջրկան ապագայ դահճին ներել: —

Այս կշտամբանքը ինծի համար իրեւ կայծակի հարուած մը եղաւ: Անկողնոյն վրայ շնչասպառ հօրս, և ամբարիշտ Պատոիին այնպէս չարչարուած պկտի կարողինայի յիշատակն՝ սոսկալի կերպով մը խոռովթալերևակայութեանս առջև ներկայացաւ: Նոյն վայրկենին բոլոր թողութեան առաջադրութիւնքս անհետացան, և սրտիս խորը միայն առջի ատելութիւնն և վրէժիսնդրութեան հին իզձը մնաց: Ինծի համար ինչպիսի թշուառութիւն: Մինչդեռ բարեկամի մը հայցուածքը և թողութեան սուրբ ձայնը՝ գառնութեան և վրէժինդրութեան պատճառած խոր վէրքը առողջարար բալասանով մը պատերէլ, և ահա գողցես գժոխվէն ելած սատանայ մը յարմար ատեն կը գտնայ գալու և այս միխթարութիւնն ինծմէ յափշտակելու, և յանկարծ նորէն զիս անդունդը կ'ընկղմէ՝ ուսկից քիչ մը վերելերէի: Այս մարդը, որ առաջին վայրկենին միխթարիչ հրեշտակ մը երևցաւ ինծի՝ վերջին կործանումն եղաւ, մանաւանդ միակ պատճառ այն սոսկալի ոճրագործութեան համնելու, զոր այնչափ տարիներէ ետև գեռ կ'ողբամ, և ի խորոց սրտէ կու լամ դառնապէս:

Ահ, եթէ այս խղճի և ապաշաւանաց արտասուզք դրոշմուած յիշատակարանքն օր մը պատանւոյ մը աչքին հանդիպելու ըլլան, կը պաղատիմ իրեն յանուն այն ամեն բանի որ սուրբ և պաշտելի են յերկինս և յերկրի, յիշել միշտ՝ որ մասնաւորաց, ընտանեաց և մարդկային ընկերութեան միակ և ճշմարիտ երջանկութիւնը Քրիստոսի մեծ պատուիրանին վրայ հաստատուած է, այսինքն միշտ մեր անձնական թշնամեաց և մեզի չարիք ընողներուն ներելուն վրայ: ՅԱստուծոյ սիրոյն ներշընչեալ սէրը զօրաւորագոյն կապն է որ հոս զմարդիկ իրարու հետ կը միացնէ. միայն սէրը կարող է այնչափ բիւրաւոր հոգիներէ ու սրտերէ մէկ սիրտ ու մէկ հոգի մը միայն կազմել: Ոտելութիւնն զմեզ այլոց կցորդութենէն կը զատէ, և ատողը չարագոյն է քան ըղվայրենին որ մենաւոր անտառին մէջ կը մնանի: Ես շատ տարիներ այս ցաւագին միայնութիւնն զգացի, և միայն այն ատեն որ որոշեցի ներել՝ զիս բոլոր աշխարհքիս հետ միացած կը զգայի, մինչդեռ բանտի մը ամայութեան մէջ թաղուած էի:

Անիկայ իմացաւ իր ժանտարուղխ խօսքերուն վրաս ըրած տպաւորութիւնը. հասկըցաւ որ այս ինծի համար այնչափ զգայուն զսպանակին դպչելով, չէի կրնար իր թելադրութեանցն ընդդիմանալ: Անոր համար ամեն անդամ որ իր ապիրատ խորհուրդներուն օդնելու թեթև տարտամութիւն մը կը տեսնէր վրաս, և զիս աւելի հակամէտ կը ցուցընէի լամբերտի խորհրդին հետեւելու քան իր չար խրատուցը, միշտ մթին երեւոյթներով հօրս մահը և խեղճ կարողինայի վշտակրութիւնքը կը նկարագրէր: Այս ցաւագին պատկերին դիմաց միշտ կը յաղթուէի. և այս դառն յիշատակաց հետևանքը՝ յորդառատ արտասուզք կամ ծայրայեղ յուսահատութիւն մըն էր:

Ես իրագ տասը տարուան արդելականութեան դատապարտուեցայ, ինչպէս որ ընկերս առաջուց ըսեր էր ինծի:

Բնաւ ատեանի մը դիմաց չերևցայ , ուրիշ հարցափորձ չունեցայ , վրաս ուրիշ քննութիւնք չեղան , և առանց պաշտպանութեան և առանց դատաստանական դպյան հանդիսի մը , հանդերձ անմեղութեամբ , այսպիսի ծանր պատուհասի մը դատապարտուեցայ : Երկայն ժամանակէ ետու իմացայ թէ վրաս այսպիսի որոշողութիւն մը եղեր էր . կրնամ ըսել որ դիպուածով առաւօտ մը գիտցայ , երբ բանապանին հարցուցի թէ արդեզք կրնայի տեսնել մայրս . և ան ալ պաղ պաղ պատասխանեց . Տաաը տարիէն վերջը կը տեսնես : Մեծաւ դժուարութեամբ , ինչպէս որ ինքն ալ պատմեց , կրցաւ ժողովրդապետը զիս տեսնելու հրամանն ընդունիլ : Ո՞հ . այն երջանիկ վայրկենին ինչպիսի և ո՞րչափ միսիթարութիւն զգացի : Տեսայ դարձեալ և դրկեցի զայն որ ինծի ճշմարիտ հայր եղեր էր , որ իմ կենաց առաջին տարիներուն՝ ինծինեցուկ եղեր էր , և իմ պառաւ մօրս պաշտպանն եղեր էր : Այս սրբասուն կնկան օրհնութիւնը բերաւ ինծի , և իրենն ալ տալով , քրիստոնէական յորդորներով քաջալերեց զիս , և երթալէն առաջ դրեթէ մարդարէական ձայնով մը ըսաւ . Հենրիկ , մեծամեծ վըտանգներ և մեծամեծ փորձութիւններ կը սպասենքեզի : Հաւատ ունեցիր առ Աստուած , և թշնամեացմէ աւելի՝ սուտ բարեկամներէ զգուշացիր : Զեմ գիտեր թէ մէյմ' ալ պիտի տեսնեմ զքեզ . շատ ծեր եմ , ուստի շուտով մեր դերագոյն դատաւորին ահաւոր բեմին առջև պիտի երևնամ : Դու ալ , թէպէտ պատանի ես , օր մը հոն պիտի երթաս . այն օրը քու դատաւորդ պիտի ներէ քու յանցանացդ , եթէ , քու ատելեացդ ներած ըլլաս : Դու պատուհաս մը կը քաւես որուն չէիր արժանի . յանձն առ զայն հաւասար համակամութեամբ և խնդութեամբ այն Յիսուսին համար՝ օր մեզի համար այն չափ վշտաց տարաւ : Եւ վրէժխնդրութիւն մը , լիովին վրէժխնդրութիւն մը պէտք է հասցնես քու թշնամեացդ վը-

րայ , իբրև ճշմարիտ քրիստոնեայ , ինչպէս որ դու ես ճշմարտապէս : Կ'ուզեմ վրէժ խնդրել :

Այս հարցմունքը մեծապէս ափշեցուց զիս . անշարժ՝ ժողովրդապետին երեսը կը նայէի , դրեթէ չկարենալով համոզել զիս թէ ինքը այս հարցմունքը կ'ընէր ինծի : Բայց ինքը պինդութեամբ երկու կամ երեք անգամ կրկնեց զայն , և ես չկարենալով պատասխան տալէ հրաժարիլ , զայրագին կերպով մը պատասխանեցի . Այս , հայր իմ , կ'ուզեմ վրէժ խնդրել :

— Բայց ինչպէս և երբ :

— Իմ վրէժինդրութեանս ոչ կերպը և ոչ ժամանակը գիտեմ . միայն գիտեմ որ կ'ուզեմ վրէժ խնդրել :

— Աղէկ ուրեմն , կրկնեց ժողովրդապետը բոլորովին պաղ արեամբ , որ շատ յայտնի կը տեսնէր իմ սրտիս զայրացմունքը . աղէկ ուրեմն , շուտով մը վրէժդ հանելու կերպը սորվեցնեմ քեզի :

— Այս վայրկենիս ինչ կրնամ ընել , մինչդեռ բանտուած և աչաց տեսութեան տակ եմ :

— Բայց և այնպէս կրնաս շատ աղէկ և այս վայրկենին քու վրէժդ առնել :

— Զեմ հասկնար :

— Հիմայ նայէ : Այս ըսելով դրպանէն փայտէ պղտի խաչելութիւն մը հանեց : Ես մէկէն ճանչցայ այն ըլլալը՝ զոր հայրս անկողնոյն վրայ կը կախէր , և ամեն իրիկուն պառկելէն առաջ , և ամեն առաւօտ ելլելէն առաջ պատկառուստ սիրով մը կը պագնէր միշտ : Զեռքս երկնցուցի որ առնում զայն . այնչափ կը փափաքէի իմ կենացս պատճառ եղղին այն անգին յիշատակը պահելու . բայց ժողովրդապետը քաշեց ձեռքքը և , կամաց , ըաաւ , ես քեզի այն ատեն կու տամ այս խաչելութիւնը , երբ զայն ներկայացընողին և այնչափ տարի զինքը քրիստոնէաբար մեծարողին արժանի բլլաս :

— Ինծի մոտիկ ըրէ , Հենրիկ , շարունակեց ժողովրդապետը , քիչ մը ատեն կենալէն ետև . ահաւասիկ քու վրէժ-

խնդրութեանդ գործին . ինքն իսկ վրէժ խնդրելուդ կերպը կը սորվեցնէ քեզի : ինքն ալ յանիրաւի դատապարտուեցաւ , և ինքն ալ մեռնելէն առաջ ուղեց վրէժ խնդրել : Պատրաստ ես վրէժ խնդրելու ինչպէս որ ինքն ըրաւ :

Սենեկին մէկ անկիւնը լուռ և հանդարու կեցեր էր իմ թշուառութեանս ընկերը : Ժողովրդապետին այս հարցմանը , պղտի շարժմունք մ” ըրաւ . ինքնաբերաբար աչքս իրեն դարձուցի , և տեսայ որ շրթանցը վրայ իր սովորական հեղնական ծիծաղով թեթև մը գլուխը կը շարժէր : Լաւ կը տեսնէր որ յաղթահարուելու վրայ էի , և իր քանի մը ամսուան չարահնար թելադրութեամբքը ստացած յաղթանակները մէկ վայրկենի մէջ պիտի կորսընցնէր : Այս հնարքներն իրաւցնէ սիրտս կարծրացուցեր էին , և զայն կակղեցնելու համար շատ քիչ կ’ազդէին բարի ժողովրդապետին քաղցը յորդորները : Տեսաւ անիկայ իմ տարտամութիւնս , և առանց վհատելու՝ սրտաշարժ և միանդամայն իշխանական ձայնով մը կրկնեց .

— Շատ ատեն չկայ որ այս խաչելութիւնը ներկայ եղաւ անանկ դիւցագնական գործոյ մը որ ամբողջ կեանք մը կը փառաւորէ : Այս յարդելի ջիրոջ վիրացը վրայ քու բարեկամդ լամբերուը իր վերջին համբոյրը դրոշմեց , և իրեն առջելը վերջին բառը արտաբերեց :

— Ի՞նչ եղաւ այս վերջին բառը , հարցուցի անհնարին անձկութեամբ :

— Թողութիւն :

Աւ չիկրցայ դիմանալ . ծնկան վրայ ինկայ , սաստկութեամբ մը խաչելութիւնը յափշտակեցի , պագի զայն շատ մ” անդամ , և սաստիկ լալ սկսելով կանչեցի . կը ներեմ և ես :

— Հիմայ քուկդ է խաչելութիւնը :

Երբ աչքս վերուցի , արդէն գացեր էր ժողովրդապետը : Այն եղկելին իր անկիւնը խթուած՝ արձանի մը պէս անշարժ կեցեր էր . և այս սրտաշարժ տեսարանին անայլայլակ կերպով ակա-

նատես եղեր էր : Մեր աչքերն իրարուհանդիպեցան . իրենը ալ այնպէս վայրագ և մթին չէր . մանաւանդ թէ կարծես թէ աչքը աւելի պարզ , և սիրտը աւելի խաղաղ ու հանդարատ էր : Ժողովրդապետին հետ խօսակցութեանս յաջորդած լուութիւնը երկայն ատեն երկուքնէս մէկն ալ չընդհատեց . բայց եթէ խօսք չէր արտաբերեր լեզուն , մեր աչքերը պերճաբար կը խօսէին , և զարմանալի կերպով իրարում միտքը կը հասկընայինք : Յայտնապէս յուղեալ էր ընկերս , և անշուշտ չէր կրնար զայն կեղծել : Ես միշտ ձեռքս բռներ էի խաչելութիւնը . և տեսայ որ ինքը երբեմն անոր կը նայէր , և ամեն անդամ որ աչքը վրան կը տնկէր , իր մահու նման տժգոյն երեսը թանձր կարմրութեամբ մը կը գունաւորուէր , և կարծես թէ բոլոր մարմինը քստմնասարառու դողով մը բռնուած էր : Ես չէի կրնար իմ խաչելութեանս տեսութեան իրեն վրայ պատճառած այս խորհրդաւոր ներգործութիւնքը պարզեցի . գոնեայ կը յուսայի որ այն յուսահատ հողին կամաց կամաց կակղացնէ և այն քարացեալ սիրտը շարժէ :

Վերջապէս ես լուութիւնը կտրեցի , բաելով .

— Ուրեմն լսեցիր իմ հանդիսաւոր խօստմունքս :

— Այս լսեցի . կը զարմանամ վրադ , բայց ... , և հոս խոր հեծութիւն մը արձակեց :

— Ինչո՞ւ չես լմբնցներ :

— Վասն զի սատանայ մը հրեշտակի մը հետ չիկրնար խօսիլ :

— Ատ ինչ կը զուրցես :

— Պարզ ճշմարտութիւնը կը զուրցեմ : Խաչելութեան մը տեսութիւնը քու սիրտդ սիրոյ քաղցը դորովը կը զարթուցանէ . իմ սիրտս ընդհակառակն ատելութեան յամառ կիրքը կը դրդու :

— Բայց այդ ի՞նչպէս կրնայ ըլլալ : Քրիստոնեայ չես :

— Էի երբեմն . բայց հիմա այն աղանդաւորն եմ , որ Քրիստոսի և անոր կրօ-

նիցը անհաշտ և յաւիտենական ատելովիւն երդուընցած է:

Այս խօսքերը սոսկմամբ քստմնեցուցին զիս: Բացատրութիւն մը ուզելու վրայ էի, մէյմ' ալ բանտապանը կը մտնէ, և իշխանական կերպով մը կ'ըսէ. Երկուքդ ալ ետեէս եկէք:

Թ.

Մենք զարմացած և լուռ՝ դաշինք բանտապանին ետեէն, որ զմեզ պղտի գաւիթ մը տարաւ, ուր կառք մը կեցեր էր հանդերձ երկու զինուորով: Հրաման տուաւ որ վեր ելլենք, զոր առանց ընդդիմութեան մը կատարեցինք. Վերջը զինուորաց թուղթ մը յանձնեց, և մեզի ծանր կերպով մը ըստ. Բարի ճանապարհ: Դարձուց կոնակը և մեր ելած դռնէն մտնելով, շառաչմամբ փակեց զայն: Զինուորները հրաման տուին կառավարին որ ճամբայ ելէ. ան ալ հնազանդեցաւ, և վայրկենէ մը վերջը բաց դաշտի մէջ էինք:

Այնչափ ամիս բանտարգելութենէ ետե, չեմ կրնար ըսել որչափ սիրտս բացուեցաւ դաշտաց տեսարանէն, և այն ազատ օդը որչափ սփոփեց զիս: Ինքնաբերաբար իմ տնակիս կողմը դարձուցի գլուխս, որ մէկ անդամ մ'ալ տեսնեմ զայն, բայց միահարթ գղեակն իր բարձր աշտարակովս անոր տեսութիւնը կ'արգելուր: Բայց նաև այս դղեակն ալ իմ ուշադրութիւնս կը դրաւէր, և աչքս իրեն կը ձգէր. վասն զի հոն երկայն ատեն բնակեր էի, հոն պատահեր էր այն ողբալի տեսարանը որ զիս այնչափ թշուառութեան հասուցեր էր, և վերջապէս հոն էր մայրս և պղտի կարողինան: Այս ամեն յիշատակներն և այս անձինքը, աշխատեալ սրտիս բաւական միսիթարութիւն պատճառեցին. բայց շուտով ցաւագին յիշատակներն ալ արթնցուցին: Որչափ երթալով կառքը կը հեռանար և դղեկին մեծայազթ պատկերը միշտ աւելի կը պղտիկնար և աչքէս կը ծածկուէր,

աշտարակին ծայրի շերտերը միայն բաց թողով, ես այն տխուր զգացմունքը կ'իմանայի՝ որ տարագրելոյ մը սիրտը կը զարթնու, երբ իր հայրենի երկիրը կը թողու: Կամաց կամաց այն շերտերն ալ անհետացան, և ալ իմ գիւղիս բնաւ հետք մը չտեսայ: Այն վայրկենին բոլոր այն ցաւն զգացի՝ զոր կ'ունենայ մարդ երբ կը հարկադրի վերջին բարեւը տալ հայրենեաց, ծնողաց և բարեկամաց:

Այն ատեն չկրցայ արցունքս բռնել, և սկսայ անանկ սաստիկ և յորդ կերպով լալ, որ զինուորաց իսկ գութը շարժեցաւ, և քանի մը միսիթարական խօսքեր ըսին ինծի: Ընդհակառակն իմ ընկերս անտարբեր և կերպով մը գոհ ալ էր: Իմ լալս տեսնելով, իր սովորական հեգնական ծիծաղը շրթանցը վրայ ձեւացուց, իրեւ թէ ցաւելով վրաս, կամ մանաւանդ թէ տկարութիւնս և տրտմութիւնս ծաղրելով: Բայց սակայն շատ մը ճամբայ ընելէ ետե, բաւական քաղցր ձայնով մը հարցուց ինծի:

— Ինչո՞ւ կու լաս, Հենրիկ:

— Կրնաս երեսակայել:

— Իրաւցնէ շեմ գիտեր ինչ պատճառաւ այնչափ պիտի լաս և յուսահատիս: Նոյն բանը չէ քու գեղիդ բանտը կամ ուրիշ քաղքի մը թիւյ պատժարանն ըլլալ:

— Չեմ կարծեր: Հոն գէթ իմիններուս մօտ ըլլալու միսիթարութիւնն ունէի, և թերեւս օր մը կրնայի մայրս ու ժողովրդապետը տեսնել:

— Փուճ բան: Ալրէն զինքը տեսար. իսկ մայրդ ամեն անգամ որ խնդրեց գալ գտնել զքեղ, միշտ հրամանը ժխտուեցաւ իրեն:

— Թերեւս յապագայն այդ խստութիւնը կը նուազէր:

— Զայդ մի կարծեր, սիրելի. միշտ ամենայն հնարքով որ և իցէ անձ քեզ մէ հեռու պիտի բռնէին, վախերնէն որ դու կրնաս նիւթ հայթայթել քու անմեղութիւնդ ցուցընելու:

— Բայց ինչո՞ւ պիտի արգիլեն որ

առանց պատճառի չարչարուող անմեղ մը իր անմեղութիւնը ճանչցընէ :

— Վասն զի այն ատեն ճշմարիտ յանցաւորը կը յայտնուէր, և կը պատժուէր այն՝ զոր ամենայն հնարքով ազատել կ'ուզեն :

— Բայց ճշմարիտ անօրէնութիւն մըն է ասիկայ :

— Ես ալ անանկ կը կարծեմ, և այն չափ աւելի համողուած եմ, որչափ որ ես ալ քու վիճակիդ մէջն եմ :

— Բայց ի՞նչ . դու ալ յանիրաւի ամբաստանուեցար :

— Ոչ բոլորովին, ինչպէս դու : Ես յիրաւի յանցաւոր եմ, բայց իմ ըրած եղեռնագործութեանս մէջ փոքրագոյն մասն ունեցայ ես . և ուրիշ մը ինձմէ շատ աւելի յանցաւոր՝ ոչ միայն չպատժուեցաւ, այլ և իմ դատախազս եղաւ . միայն իր վկայութեանը վրայ՝ տասը տարուան թիւյ պատժարանի դատապարտուեցայ :

— Ի՞նչ ոճիր գործեցիր :

— Մտիկ ըրէ, Հենրիկ . քիչ ատենէն պիտի բաժնուինք իրարմէ . և մէյ մ' ալ տասը տարուընէ ետև պիտի տեսնուինք : Բովանդակ պատմեմք քեզի այս ցաւագին պատմութիւնը, որպէս զի միշտ աւելի հասկընաս թէ որչափ իրաւունք ունիմ իմ այնչափ թշուառութեանցս պատճառ եղողէն կատարեալ վրէմինդրութիւն պահանջնել ուզելու :

Հոս ձայնը քիչ մը ցածցուց որ կառավարն ու զինուորները չիմսեն . աւելի մօտեցաւ ինձի և այսպէս խօսեցաւ .

— Գիտցիր, Հենրիկ, որ զիշեր մը քու գեղէդ քիչ հեռու թանձրախիտ անտառի մը մէջ եղած քարայրէ մը դուրս կ'ելլէի՝ ընկերութեամբ մէկու մը որ զինքն ինձի բարեկամ կը կեղծէր : Ինքը յայտնեց ինձի խորհուրդ մը զոր մտածեր էր՝ ազնուական և զօրաւոր ընտանիք մը ոչ միայն կործանելու, այլ և բոլորովին բնաջինջ ընելու, ի բաց առեալ պզտի աղջիկ մը, զոր կ'ուզէր օր մը իրեն հարսն ընել, որ անոր հայրենի ժառանգութենէն ունեցած անբաւ ճոխութիւնները վայելէ : Պատմեց ինձի

որ արդէն այս ընտանեաց վերաբերեալ շատ մը չէնքեր այրել տուեր էր, և թէ քիչ զիշեր առաջ անոր հայրենական դղեկին մէջ կրակ ձգել տուեր էր, ցաւելով որ եղած պատրաստական նպաստներն չկրցան զայն աւերակաց կոյտ մը դարձնել : Վերջը հարցուց ինձի թէ կ'ուզեմ արդեաք իրեն մտածած մէկ գործոյն օգնել : Խոստացայ իրեն . և քիչ օրէն վերջը բոլորովին յայտնեց ինձի զայն : Քիչ խօսքով կ'ուզէր քուտէրդ թունաւորել : Ինձի յանձնեց որ թոյնը գտնեմ, և իր ծառաներէն մէկը փնտուեմ, որ զայն իրեն խմցընելու գործը վրան առնու : Երկայն պտոյտն երէ ետև, կրցայ յարաբերութիւն հաստատել ֆիլիպպոս անունով մէկու մը հետ, զոր դու ալ կը ճանչնաս, որուն դումար մը ստակ խոստացայ, եթէ իր տիրոջը ըմպելիքի կամ ուտելիքի մը մէջ թոյնը լեցընելու ըլլայ : Յանձն առաւայս գործը, և իմ կարծածէս աւելի շուտով կատարեց զայն : Բայց առաջուց ամեն բան պատրաստուած էր . յանցանքը ընտանեացմէ ուրիշ մէկու մը վրայ պէտք էր իյնար . այն քու առած և լամբերոտի յանձնած թուղթգ՝ դաւաճանութեան կնիքը եղաւ : Ոճիրը կատարուելէն անմիջապէս վերջը, դըղեկին մութ սրահի մը մէջ ֆիլիպպոսը տեսայ և իրմէ իմացայ որ ամեն բան եղեր էր : Քու այն թուղթը առնուկդ տեսայ, և մէկէն ըսի զայն անոր՝ որ ինձի յանձներ էր այդ ողբալի ձեռնարկութիւնն՝ ի գործ դնելու : Ոճիկայ առանց ժամանակ կորսնցընելու գնաց ամեն բան պատմեց դատաւորին, որ մէկէն դղեակն եկաւ : Անացածն ինձմէ աւելի լաւ գիտես :

Այս պատմութիւնը սարսափի քըստմունք մը բերաւ վրաս, և բարկութիւնս բորբոքեց : Այն ատեն հանդերձ իրենց ամենայն ճշմարտութեամբը պարզեցան դիմացս քանի մը բաներ, որոնց վրայ անորոշ կասկածներ ունէի միայն . և այն զիշերը ապաստանած քարայրիս մօտ լսած խօսակցութիւնս իրբեւ թել մը եղաւ ինձի, որ այս անօրէնութեանց

և ամբարշտութեանց բազմակնճիռն բաւդին մէջ առաջնորդեց ինծի :

— Բայց գեռ շմբնցաւ բոլոր , աւելցուց ընկերս : Այն անզգամը զոր իբրև Պաւտիի կոմսը ճանչցած ես , գիտէր որ ինծմով իր ոճրագործութեանը վկայ մը կը մնար : Այն ատեն մտածեց զիս ալ աշխարհքէ վերցընել , և չսոսկացաւ ամբաստանել զիս իբրև պատճառ գղեկին այրելուն : Զանազան պարագաներ և սուտ վկայութիւններ ճարտարեց , որով ես բոլորովին յանցաւոր երկցայ : Բարեբաղդաբար վկաներէն ոչ ոք համարձակեցաւ իմ կրակ տալս տեսնելը խոստովանիլ . այն ատեն 'ի մահ կը դատապարտուէի . բայց ինչպէս որ դիտես , անանկ չեղաւ , հապամիայն տասը տարուան բանտի դատապարտուեցայ : Ինքը թէ ինծի դէմ , և թէ քեզի ու խեղճ Լամբերտին դէմ վկայեց երդմամբ : Այս անզգամն է միայն որ պատճառ եղաւ հօրդ մեռնելուն , Լամբերտի կախազան ելլելուն , և մեր երկուքին երկայն և դառն բանտարգելութեան մը մէջ հեծելուն : Հիմա ըսէ ինծի թէ արդեօք այս մարդը արժանի չէ յաւիտեան աշխարհիս վըրայէն վերցուելու :

Այսպիսի յայտնութեանց վրայ՝ համբ և յափշտակեալ մնացի : Փուճ տեղ միաքս կը բերէի Լամբերտէն լած թողութեան վերջին խօսքերն և ժողովրդապետին քաղցրալուր խրատներն : Ինծի անանկ կ'երևար որ այնչափ շարութիւն չէր կընար թողութեան արժանի ըլլալ . և միշտ կը զգայի որ այն լիովի և սոսկալի վրէմինդրութեան առաջին հարկը սրտիս խորը կը հատառուէր :

Ընկերս ցրուեց ինծմէ այս տիսուր մտածութիւններն : Լայն ճամբու մը գլուխն հասեր էինք : — Նայէ , ըասւ մէկէն , այս ճամբուն գլուխը պիտի ըլլայ մեր բաժանմունքը . և տասը տարի պիտի տեէ այս բաժանմունքը : Բայց մի տարակուտիր , կ'անցնի տասը տարին . այս ժամանակէն ետե նորէն կը տեսնեմ գրեզ : Ուրեմն յիշէ միշտ Մար-

տինոսի քեզի ըսածներն : Օր կուգայ որ աշխարհքս ու մարդիկ կը ճանչնաս , այն ատեն ալ չես մերժեր չարաբաղդ Մարտինոսի խորհուրդներն . և այս բախտէն այնչափ հարուածեալ և մարդկանցմէ հալածեալ անձը՝ պիտի դողացնէ բոլոր այն ամբարիշտներն , որ զինքը ոճրագործութեանց և թշուառութեանց այսպիսի ողբալի անդունդի մը մէջ գահավիժեցին :

Այս խօսքերս արտաբերելու ատեն սովորականէ գուրս ոգեսրուած էր . իր դեղին և դալկահար այտերն թանձր կարմրութեամբ մը գունաւորեցան , և իր անդադար մտախոյզ աչքերն անանկ կենդանութեամբ մը ցոլացին , որ կարծես թէ կը բոլնկէին : Երկու ձեռքերս բռնեց . քստմնասարսուր դողի մը մէջ էր . խորունկ հետազօտիչ և կախարդիչ աչքով մը երեսս նայելով կանչեց . — Երդուընցիր մի անգամ մ'ալ որ անօրէն Պաւտիէն միատեղ վրէժ պիտի առնունք : Վերջին խօսքն ըլլայ այս , զոր քեզմէ բաժնուելու մօտ՝ բանտի ընկերոջդ կը զուրցես : —

Իր ձայնը , խօսքերը ու նայուածքը անանկ զօրաւոր աղղեցութիւն մ'ըրին վրաս որ չկրցայ ետ կենալ ըսելէն .

— Այս , կ'երդնում :

— Այսպէս աղէկ է , պատասխանեց անիկա . հիմա գոհ եմ :

Քիչ վայրկենէ ետե՝ երկու ճամբու գլուխս մը հասանք : Հոն երկու զինուուր կեցեր էին , որ յայտնի կ'երևար թէ մեզի կը սպասէին : Եւ իրաւցնէ մեր առաջնորդներէն մէկը վարիջեցուց կառքէն Մարտինոսը , և մէկալ երկու զինուուրաց յանձնեց : Մարտինոս իջնելու ատեն համբուրեց զիս և դաշն ձայնով մը կրկնեց . Տասը տարիէն կը տեսնուիք : Ինքն աջ ճամբան բռնեց , և իմ նստած կառքս դէպ 'ի ձախ դարձաւ : Նայեցայ Մարտինոսի ետեէն որ անգամ մ'ալ զինքը տեսնեմ . նաև ինքն ալ ինծի կը նայէր : Զեռքով ողջունեց զիս , ես ալ իրեն պատասխանեցի : Քիչ ատենէն հին ծառերու անտառ մը զինքը ծածկեց , և մէյմ'ալ չտեսայ :